



ՀԱՐԱԳ


Դ.Տարի : Թիւ 2

Եռամսեայ թերթիկ
Ապրիլ 2018



Հրատարակութեամբ
Հ.Մ.Ը.Մ. Ալմէլօ Մեկուսի շրջանի վարչութիւն

Համա-Հ.Մ.Ը.Մ.ական 11-րդ (Հայաստան 1918-29 Յուլիս 2018 Թ.)
բանակումի յայտագիր



«ՄԱՐԶԻԿ»Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆԵՐ Թիւ 408
ՄԷԿ ՎԱՅՐԿԵԱՆ ՅՈՏԵԱՅՍ

Յարգանքը հազար ձեւ ունի: Ձեւերէն մէկն ալ յետ-մահու յարգանքն է անոնց, որոնք կեանք մը ամբողջ նուիրաբերած են իրենց միութեան եւ ժողովուրդին: Տքնած են, վազվզած են, միտք ու հոգի մաշեցուցած են, առողջութիւն սպառած են՝ իրենց կենդանութեան մնալով շուքի եւ լուսանցքի մէջ:

Խօսքը խոնարհներուն մասին է, որոնք պատմութեան էջերուն հազիւ յիշատակութեան մը արժանացած են: Տարիներով լուռ ու մունջ ծառայած են՝ առանց սակայն օրին մէկը բեմերու մարդ ըլլալու: Յանձնախմբային թէ վարչական հազարումէկ աշխատանք կատարած են՝ առանց անպայման ծափ ու գնահատանք ստանալու, միակ վարձատրութիւն ունենալով բարոյական գոհունակութիւնը, տալով, ուրիշին օգտակար դառնալու մարդկային վսեմ զգացումը:

Շատ են նմանները մեր կեանքին մէջ: Ծանօթ-անծանօթներ են անոնք: Իրենց կենդանութեան շրջապատը յաճախ չէ նկատած, որ ինչպիսի՝ արժանիքներու տէր են անոնք, որովհետեւ անոնց գործը ստուերի մէջ ձգած է անձը: Անոնց անդարձ մեկնումէն ետք միայն՝ մարդիկ անդրադարձած են, թէ ինչպիսի՝ վաստակ կերտած են անոնք եւ ինչքա՛ն հետք ու դրոշմ ձգած են իրենց շրջապատին մէջ:

Դժուար է թուել նմաններու նկարագրային բոլոր բարեմասնութիւնները՝ համեստութենէն մինչեւ կարգապահութիւն, խոնարհութենէն մինչեւ անշահախնդրութիւն, եւ դեռ աւելին: Անոնց կեանքը իբրեւ դասագիրք կրնայ ծառայել յետնորդներու, մինչ իրենք գոհաբերութեան մէկական ուսուցիչներ կրնան ըլլալ տարբեր սերունդներու:

Նմաններով հարուստ է Հ.Մ.Ը.Մ.ը, որ գիտէ յարգել զանոնք, մանաւա՛նդ հանդիսաւոր ժողովներէ եւ ձեռնարկներէ առաջ, երբ մէկ վայրկեան յոտնկայս լոյսութեան կը հրաւիրէ ներկաները՝ յիշելու եւ պատուելու իր վաստակաւորները, որոնք անցեալին մեզի հետ էին, բայց այսօր չկան:

Վայրկեան մը յոտնկայս լոյսութեամբ Հ.Մ.Ը.Մ. կը հաստատէ, որ ինք ներկայի մէջ գործող կազմակերպութիւն մը չէ միայն: Ներկան ծնած է անցեալէն, ուր անթիւ նուիրեալներ գործած են ,հսկայ նուիրմանէ կամքով, Եռագոյն դրօշը բախտաւոր օր մը ,հայրենի լերանց հեռագոյնէ կոթողելու տեսիլքով:

Առանց այդ կամքին ու տեսիլքին Հ.Մ.Ը.Մ. գոյութիւն պիտի չունենար այսօր: Կամքի ու տեսիլքի մարդիկն էին, համոզումի եւ գաղափարի Հ.Մ.Ը.Մ.ական խենթերն էին, որոնք այս միութեան 100-ամեայ փառքը կերտեցին: Անոնք արժանի են միշտ յիշուելու, որպէսզի նորերը արդար հպարտութիւնը ապրին անոնց հարազատ ժառանգորդները ըլլալու: Անոնց սկսած գործը շարունակելու:

Վայրկեան մը յոտնկայս լոյսութիւնը թելադրանք է միաժամանակ, ազգային-միութենական մեր կեանքի կարեւոր առիթներուն, որեւէ աշխատանքի ձեռնարկելէ առաջ, մտքով ու հոգով պահ մը ըլլալու անոնց հետ, որոնք իրենց սեփական օրինակով ուղեցոյց կը հանդիսանան մեզի: Ուժ եւ կորով կը ներշնչեն ընկերու մի եւ փորձութեան մեր պահերուն: Վայրկեան մը լոյսութիւնը, այս պարագային, կրնայ բաւարար չըլլալ յիշելու միութեան բոլոր երախտաւորները, անոնք՝ որոնց հետ գործակցելու բախտն ու պատիւը ունեցած ենք եւ անոնք՝ որոնց մասին լսած կամ կարդացած ենք պարզապէս:



Վաստակաւոր մը յետ-մահու յարգել կը նշանակէ հեղինակութիւն մը մեծարել ու արժէտորել: Կը նշանակէ՝ մեծութիւն մը յարգելով նախ ինքզի՝ նք յարգել: Յարգանքի այս արտայայտութիւնը արդիւնք է Հ.Մ.Ը.Մ.ական դաստիարակութեան, վարուելակերպի եւ կեցուածքի: Հետեւաբար, արժէք է ան: Հ.Մ.Ը.Մ. 100 տարի բարձրացած է յարգանքով եւ անով արժէտորած է ինքզինք: Ի՞նչպէս կարելի է բարձրանալ-բարձրացնել առանց յարգանքի:

Վաստակաւորներու յարգանքը, անկասկած, յարգանք է նաեւ միութեան պատմութեան: Ուխտ եւ յանձնառութիւն է այդ պատմութեան տէ՛ր կանգնելու եւ անոր թաւալքին մասնակցելու, այնքան ատեն որ այդ պատմութիւնը կանգ չէ առած: Վկայ յ նոյն այդ պատմութիւնը. Պոլիսէն մինչեւ Պուրկաս, Պէյրութէն մինչեւ Պըրպէնք եւ Պուէնոս Այրէս, Հ.Մ.Ը.Մ.ի առաքելութիւնը անխափան կը շարունակուի՝ այնքան ատեն, որ աշխարհի վրայ մէկ հատիկ հայ կայ:

Հ.Մ.Ը.Մ. կը շարունակէ գործել, Պատուաբեր անցեալէն՝ յաղթական ապագայէ նշանաբանով, 100-ամեայ փորձառութեամբ եւ այն խոր համոզումով, որ վայրկեան մը յոտնկայս լռութիւնը ապրուած կեանքի մը բազմամիլիոն վայրկեաններէն տարբեր վայրկեան մըն է, որովհետեւ ան իր մէջ կը խտացնէ միութեան բիր-բիրաւոր խոնարհներուն աղամանդեայ արժէքով քրտինքը: Ու նաեւ՝

Կը խտացնէ գաղափարանուէր ծառայութիւնը Շաւարշ Քրիսեաններու, Յովհաննէս Հինդլեաններու եւ Գրիգոր Յակոբեաններու:

Կը ներկայացնէ անսահման նուիրաբերումը Նշան Թիւսիւզեաններու, Յովհաննէս Շահինեաններու եւ Լուստեր Մասպանաճեաններու:

Կը մարմնաւորէ բոլորանուէր զոհաբերութիւնը Վարդգէս Տէր

Կարապետեաններու, Բիւզանդ Թորիկեաններու եւ Միհրան Շիմշիրեաններու: Կը խորհրդանշէ անձնուրաց հայրենապաշտութիւնը Վահան Չերազներու, Վարդան Բախշեաններու եւ Վիգէն Զաքարեաններու:

Մէկ վայրկեանը ամբողջ մէկ դար կ'ամփոփէ իր մէջ, յարգանքով ապրուած դար մը, յարգանքի՝ դար մը, արժանի անպայման յոտնկա՛յս յարգուելու:



Վկայութիւններ 7



Անոք որ նուիրուած են Հ.Մ.Ը.Մ.ի զարգացման աշխատանքին, անոք միայն գիտեն թէ ի՞նչ կը նշանակէ հազարաւոր անդամներու ցանց մը կազմակերպել ու պահել տարիներով:
Հակառակ անհնարին դժուարութեանց, որոնց առջեւ շատոնց յուսահատած պիտի ըլլային վեներոտ եւ նեղմիտ մարդիկ:

Այս հրաշքը կարելի եղած է գործել անոր համար, որ Հ.Մ.Ը.Մ.ի վարիչներուն եւ անդամներուն հոգին միշտ կը խայտայ գարնանային շունչով մը:

ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱԷԵՄՆ



Մարզանք



Մարզական Ցանձնախումբ.


Կիրակի 18 Մարտ 2018 թ.ին միութեանս սրահին մէջ տեղի ունեցաւ մարզական յանձնախումբի (միութեանս վարչութեան ներկայացուցիչներու հետ) խորհրդաժողով . ուր քննարկուեցաւ (21-րդ շրջանի) մարզական խումբերու մրցաշարերուն եւ այլ մասնակցութիւններու տարուած աշխատանքները եւ արդիւնքները:

21-րդ շրջանի միութեանս սրահի ոտնագնդակի Ա.խումբը կարողացաւ լաւագոյն մասնակցութիւն բերել սրահի ոտնագնդակի (K.N.V.B.) ԹԻԻԵՆԹԱ շրջանի 2017-18 Թ. (Գ.կարգ)ի մրցումներուն .միաժամանակ մարզիկներու նախապատրաստական մանուկներու եւ պատանիներու հերթական պատրաստութեան աշխատանքները աղբիւրը եղաւ Ա.խումբի : Բասկետբոլի խումբը շարունակելու է իր հերթական փորձերը: Առժամեայ բաղմինտոն խումբի փորձերը յատուկ պատճառներով դադարած էն ուր նախատեսուած է մօտակայ ապագային շարունակելու նորանոր արհեստական կերպարանքով . իսկ սեղանի թէինիս փորձերը շարունակելու է :

Աղջկանց վոլեյբոլ խումբը 202ափելի առաջընթաց շրջանի մէջ գտնուելու է յատկապէս նոր մարզուիներ խումբէն ներս մուտք ունենալէ ետք:

Ներքեւ միութեանս խումբերու փորձերու ժամանակացոյցը

-Վոլիբոլ	Կիրակի	12:00 էն մինչեւ 13:30.
-Սրահի ոտնագնդակ (Ա.խումբ)	Երկուշաբթի	20:00 էն մինչեւ 21:30.
- Բասկետբոլ	Երեքշաբթի	19:00 էն մինչեւ 20:30.
- Սրահի ոտնագնդակ (Ա.խումբ)	Չորեքշաբթի	20:00 էն մինչեւ 21:30.
- Սեղանի թէինիս	Հինգշաբթի	18:00 էն մինչեւ 20:30.
- Սրահի ոտնագնդակ (փոքրիկներուն)	Ուրբաթ	19:00 էն մինչեւ 20:30.





Սրահի ոտնագնդակի Ա.խումբ



Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի սրահի ոտնագնդակի Ա.խումբի
(K.N.V.B.) ԹԻԻԵՆԹԱ շրջանի 2017-18 Թ. (Գ.կարգ)ի եռամսեայ
մրցումներու արդիւնքները:

Օր	Ժամ	Խաղավայր	Հիւրընկալող	Հիւր	արդիւնք
12/1	21:30	Almelo		EBZV 85	7-6
15/1	22:00	Almelo		De Tegenpartij 1	15- 4
7/2	20:00	Almelo	Almelo Futsal Combinatiell		3-6
15/2	20:00	Rijssen	Excelsier 315 Rijssen		6-1
23/2	21:30	Almelo		De Lutte Plexat1	6-3
9/3	21:30	Almelo		Jong eagles Oldenzaal	12- 4
16/3	21:00	Deurningen	De Tegen Party1		2-3
23/3	19:30	Almelo		EZV 3 Enschede	7- 6



Ոսկան Երեւանցի

Հովանաւորութեամբ Ֆրանսայի թեմի Առաջնորդ եւ Արեւմտեան եւրոպայի Հայրապետական Պատուիրակ Գերաշնորհ Տէր Վահան Եպիսկոպոս Յովհաննէսեանի եւ համագործակցութեամբ Ալմելօ Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ , Հովանտայի Հ.Բ.Ը.Մ. եան եւ Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ Մեկուսի Շրջանին . Կիրակի 4 Փետրուար 2018 թ. ժամը 13:00-ին Ալմելօ Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Գալուստ Կուլպենկեան սրահին մէջ կազմակերպուեցաւ Ոսկան Երեւանցի ի վաւերագրական տեսահոլովակի ցուցադրութիւն:

Երեւանցին 1666-1668 թ. Ամստերդամ քաղաքին մէջ տպագրել է Հայերէն Աստուածաշունչի մատենանը. Որը կ'համարուի հայ հին տպագրութեան լաւագոյն նմուշներէն մէկը: Նա տպագրած է նաեւ. -

- 1664-1665 թ. Շարակնոց Յամսդէլօտամ.
- 1666 թ. Քերականութիւն . Ամստերդամ.
- 1666 թ. Աստուածաշունչ , Ամստերդամ.
- 1667 թ. Մաշտոց, Յամսդէլօտամ.
- 1668 թ. Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց , Յամսդէլօտամ.
- 1669 թ. Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Յամսդէլօտամ.
- 1669 թ. Շարակնոց Յամսդէլօտամ.
- 1673 թ. Սաղմոսաց Դաւթի Մարսիլիա.

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Յարգելի Հայրենակիցներ,
Հովանաւորութեամբ Ֆրանսայի թեմի
Առաջնորդ եւ Արեւմտեան եւրոպայի
Հայրապետական Պատուիրակ
Գերաշնորհ Տէր Վահան Եպիսկոպոս
Յովհաննէսեանի եւ
կազմակերպութեամբ՝ Ալմելոյի
Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ,
Հովանտայի ՀԲԸՄ-ի, եւ Հ.Մ.Ը.Մ.
Ալմելոյի Մեկուսի Շրջանի, կը
ցուցադրուի, Հայերէն Առաջին
Աստուածաշունչի տպագրութեան 350
ամակի առթիւ,

«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ»

Վաւերագրական տեսահոլովակը:
Աստուածաշունչը Ամստերդամ
քաղաքի մէջ տպագրուեցաւ 1668
թուականին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՏՈՒԾԱՇՈՆՉԻ
ՀԱՅԵՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՏՈՒԾԱՇՈՆՉԻ
ՀԱՅԵՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հովազորութիւնը տեղի կունենայ
Կիրակի 4 Փետրուար 2018 թ. ժամը 13:00-ին Ալմելոյի Ս.Գրիգոր
Լուսաւորիչ Եկեղեցւոյ Գալուստ Կուլպենկեան սրահին մէջ՝ ազատ

Վկայութիւններ 5



**Դուք, սիրելի հայ արիւնք,
դուք հայրենիքի յոյսն ու լոյսն էք:
Ձեր բարոյական զինուորագրութիւնը
գործունէութեան լայն ու գեղեցիկ
դաշտ մը ունի իր առջեւ:
Կազմակերպուեցէք, ազնուացէք
որքան կրնաք, լեցուցէք Ձեր սիրտն
ու միտքը, վասնզի դուք պիտի ըլլաք
վաղուան սրբազան հայրենիքին
հրաշակերտ տաճարին սիւները:**

ԶԱՐԷՆ ԱՐ.Ք. ՏԷՐ ԵՂՎԱՅԵԱՆ
Պատրիարք Պոլսոյ



#Homenetmen100



Հովանավորութեամբ Հ.Մ.Ը.Մ. Կեդրոնական Վարչութեան
Կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի Սկաուտական Խմբապետական կազմի
Հ.Մ.Ը.Մ. ի 100 Ամեակի հիմնադրութեան տարելիցին նուիրուած
կիրակի 11 փետրուար 2018թ. ժամը 13:00ին
Ալմելո Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Գալուստ Կուլպենզեան սրահին մէջ
Հայ Սկաուտի օրուայ տօնակատարութիւն

Հովանավորութեամբ Հ.Մ.Ը.Մ. Կեդրոնական Վարչութեան կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի Սկաուտական Խմբապետական կազմին, Կիրակի 11 Փետրուար 2018 թ. ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադրութեան 100 Ամեակի տարելիցին նուիրուած «Հայ Սկաուտի օր»ուան տօնակատարութիւն:

Ըստ միութեանս Խմբապետական կազմի (ամէն տարուայ աւանդական թարցած) ուխտաշխատանքին, այս տարի եւս շաբաթ 10 Փետրուար 2018թ.ին միութեանս սկաուտները Ալմելո-ի Ս.Գ.Լ.Եկեղեցւոյ մաքրութեան աշխատանքները կատարեցին (բոլոր սկաուտները որեւէ ճիշդ չխնայեցին մաքրութեան ուխտաշխատանքին), որուն աւարտին սկաուտները շարունակեցին իրենց նախապէս ծրագրուած աշխատանքները Եկեղեցւոյ (Գալուստ Կուլպենզեան) սրահին մէջ:



Կիրակի Փետրուար 11, 2018թ.ին միութեանս սկաւառները մասնակցեցան օրուայ պատարագի արարողութեան . ուր ետք նրանք հպարտօրէն աշխուժ կանգնած Եկեղեցւոյ սրահի մուտքին դիմաւորեցին օրուայ հիւրերուն. հօն խանդավառ մթնոլորտ մը կը ցնծար բոլոր տարիքի մասնակցող սկաւառներուն:



Պաշտօնական Հիւրեր ներկայ գտնուեցան Ալմելօ-ի Ս.Գ.Լ.Եկեղեցւոյ վարչութեան , Արամ Մանուկեան Կոմիտէի , Հոլանտայի Հ.Բ.Ը.Մ. ան եւ այլ հոլանտահայ կազմակերպութիւններու ներկայացուցիչներ:



Հանդիսութեան բացումը կատարուեցաւ դրօշակներու սրահէն ներս մուտք ունենալէ ապա Ներդաշնակական Թագաւորութեան, Հայաստանի Հանրապետութեան (Օրհներգերը) եւ Հ.Մ.Ը.Մ.ի քայլերգ է հնչուելէ ետք:

Ալմելօ-ի Ս.Գ.Լ.Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Տէր Մաշտոց քահանայ Պաղտասարեան փոխանցեց ներկաներուն իր հայրապետական օրհնութիւնները ուր ետք (ներկաներու մասնակցութեամբ) Տէրունական աղօթքով յայտարարուեցաւ օրուայ ձեռնարկի յայտագրի բացումը:



Քոյր Փաթիլ Տատուրեան ներկաներուն ողջունեցնելէ ետք, փոխանցեց ներկաներուն միութեանս վարչութեան խօսքը նշելով *(Միրելիներ Հայրենակիցներ քոյրեր եւ եղբայրներ . միութեանս սկաուտական խմբապետական կազմը . Հ.Մ.Ը.Մ. Կեդրոնական Վարչութեան հովանաւորութեամբ. Ալմելօի Ս.Գ.Լ. Եկեղեցւոյ «Գալուստ Կուլպենկեան» սրահին մէջ կ'նշէ Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադրութեան 100 ամեակի առթիւ նուիրուած. հայ սկաուտին օրը:)* շարունակելով *(Մեր Հայ ժողովուրդի պատմութեան մէջ փետրուար ամիսը ազգային տօներու , աւանդութիւններու , հերոսական սխրանքներու եւ քաջագործութիւններու ամիս է: եւ ի մանաւանդ այս տարի 2018թ.ր. ուր կը զուգադիպուն -Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման 100 ամեակը (որը հիմնական դեր ունեցաւ), Հ.Մ.Ը.Մ. ի հիմնադրութեան 100 ամեակին:Փետրուարին է, որ կը նշենք Վարդանանց հաւատքի ու գոյատեւման հերոսամարտը, փետրուարն ապստամբութեան հերոսներու աննկուն կամքն ու աննահանջ երթը, ինչպէս նաեւ 2018թ.է երեսուն տարիներ առաջ սկիզբ առած, հայ ժողովուրդի արդի պատմութեան ամենէն փառաւոր էջերէն մէկը՝ Արցախի ազատագրումը: Այս բոլորը փետրուարին են, եւ ապա Հայ սկաուտի օրն ալ փետրուարին է:)* Քոյրը աւարտեց իր խօսքերը նշելով թէ *(Միութեանս համար Հայ սկաուտին օրուան սկաուտական հերոսական եւ հայրենասիրական գործունէութիւնները կը միանան ծառայասիրութեան, օգնութեան եւ մարդասիրութեան հոսանքներուն: Վերանորոգելով խոստումը հաւատարիմ մնալ Հայրենիքի ազգային արժէքներուն միութեանս բարձրացի բարձրացուր նշանաբանով:)*





Օրուայ ձեռնարկին արտասանուեցաւ եւ երգուեցաւ Փետրուարեան ապստամբութեան, Վարդանանցի, Արցախի ազատագրման եւ Հ.Մ.Ը.Մ. Հիմնադրութեան 100 ամեակի կապակցութեամբ վկայութիւններ եւ արտասանութիւններ. Օրուայ ձեռնարկին եւս պատուեցաւ (միութեանս 20-րդ շրջանի սկաուտական խմբապետ) Եղբ. Ճաք Մատաղուտողեան միութեանս վարչութեան կողմէ պատրաստուած յուշանուէրով:



Եղբ.Սեւան Կորկիսեան (Միութեանս սկաուտական կազմի խմբապետ) փոխանցեց ներկաներուն Հայ սկաուտութեան 1918 Թ.Է սկսեալ պատմական հանգրուաններու ընթացքը եւ Հայ սկաուտի օրուայ պատգամը: Կանխուած հանգամանքներու քահանայի բացակայութեան պատճառով, միութեանս սկաուտները (Սկաուտական ճաշակեցու ով) օրինեցին օրուայ ձեռնարկին միութեանս սկաուտական օժանդակ յանձնախումբի կողմէ պատրաստուած ճաշապուրը:





Վարձքի կատար Եղբ. Ճաք Մատաղուտողեան

30 տարուայ սկաուտական տարագաւորէ ծառայութիւնէ ետք, միութեանս նախկին մասնաճիւղի խմբապետ Եղբ. Ճաք Մատաղուտողեան հեռացաւ միութեանս սկաուտական դաշտային ծառայութիւնէ:

Հրաժեշտի հանդիպումը տեղի ունեցաւ Կիրակի 14 Յունուար 2018թ. սկաուտական պարբերական ժողովներու ժամանակ. Ուր միութեանս վարչութեան եւ միութեանս Սկաուտական խմբապետական կազմի ներկայացուցիչները փոխանցեցին Եղբ. Ճ.Մատաղուտողեանին յուշանուէրներ. Որո՞ւ աւարտին տեղի ունեցաւ գնահատելի փոխադարձ ելոյթներ:



Հանդիպումը աւարտուեցաւ Միութեանս Սկաուտական օժանդակ Յանձնախումբի, սկաուտական խմբապետական կազմի եւ վարչութեան ներկայացուցիչներու մէկ սեղանի շուրջ հաւաքուած մաղթեցին եղբօրը ջերմ առողջութիւն եւ առաջընթաց յաջողութիւններ:

Կիրակի 11 Փետրուար 2018թ.ի Հ.Մ.Ը.Մ.ի հիմնադրութեան 100 Ամեակի տարելիցին նուիրուած «Հայ Սկաուտի օր»ուան տօնակատարութեան ձեռնարկին, եւս եղբայրը պատուեցաւ միութեանս վարչութեան կողմէ պատրաստուած յուշանուէրով:



Եղբ.Ճաք Մատաղուտողեան՝ Ծնած է 1967 Թ. Պաղտատ Իրաք . իր հիմնական ուսումը ստացած է Մայրաքաղաքի Հայոց ազգային վարժարան ապա երկրորդական ուսումը կ'ստանայ պաղտատի պետական վարժարաններէն ներս. Նա իր ուսումը կ'շարունակ Պաղտատի Արհեստական Ինստիտուտի Էլեկտրոնիկական մասնագիտութեան ճիւղը:



Եղբայրը փոքր տարիքէն (իբր Մատաղ ուտողեան Ընտանիքի անդամ) յաճախած եւ մեծացած է Պաղտատի Հ.Մ.Ը.Մ. ուր 1988 Թ.է սկսեալ մաս կազմած է Հ.Մ.Ը.Մ.ի սկաուտական շարքերէ ներս . իր ծառայութեան ընթացքին տիպար սկաուտի օրինակներէն մէկն շարքերէն ներս ընդգրկելով փոխ տասնապետէն մինչեւ խմբապետի աստիճանները :

1998 թ. ին կամքէ անկախ երկրի տագնապ կացութեան պատճառով նա իր ընտանիքին հետ կ'տեղափոխուի Հոլանտա (ըստ իր գերդաստանի անձնանուէր եւ ազգային բարձր գոհաբերութեան ոգիով) կշարունակէ Հ.Մ.Ը.Մ. ական անձնանուններ



առաքելութիւնը այս անգամ Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ ին մէջ. Նա որեւէ ճիշ չի նայեց Ալմելօ ի սկաութական շարքերու զարգացման աշխատանքներուն:

Վարձքդ կատար Եդր. Ճաք Մատաղուտողեան

Վա՛յ վա՛յ կղզիէն . Լուրեր

Եւս կ'շարունակուի մեր կղզու եռամսեայ մտաւորականներու եւ գիտնականներու ժողովները . այս անգամուայ ժողովը տեղի ունեցաւ աւելի բարձր միջազգային հետաքրքրական մակարդակի թեմայով:

Ժողովին քննարկուեցաւ (Մեր կղզու բնակիչներու սոցիալական լրատուամիջոցներով հետաքրքիր քաղաքական ուսումնասիրութիւններու եւ վերլուծումներու ապացուցեցուած պատճառով) Մ.Ա.Կ.ի եւ Եւրոմիութեան կազմակերպութիւններու (մեր իմաստուններու) օգտագործուելու կարելիութիւնը համաշխարհային քաղաքական եւ տնտեսական ռազմավարական ծրագիրներու իրականացման հնարաւորութիւնը յանուն աշխարհին:

Իրօք նշանակելու եմ թէ քննարկումները վերոյիշեալ թեման չէր այլ հետաքրքրող հարցերն էին (*մենք չունինք որեւէ հասարակական անձեր բոլորն ալ քաղաքական գործիչներ են*) արդեօք այսքան խելացի քաղաքական գործիչներ ունինք ինչու.- Մեր կղզու մէջ ականատեսեալի է քաղաքական անկայութիւն:

Այս անգամ հպարտօրէն կ'իտոստովանիմ իրօք տարօրինակ աշխարհ եւ ոչ թէ տարօրինակ ժողովուրդ!!!!!!!



Նոր Տարուայ եւ Ս.Ծննդեան տօներու առթիւ ընտանեկան պարահանդէս

Նոր Տարուայ եւ Ս.Ծննդեան տօներու առթիւ միութեան վարչութիւնը (ի մասնակցութեամբ 750 անդամներու եւ համակիրներու ներկայութեամբ) Մարդին Մկրտիչեանի մասնակցութեամբ Հոլանտական Հենկլօ քաղաքին մէջ կազմակերպեց ընտանեկան պարահանդէս:
Լուսանկարներ .-









ՀԱՅ ՄԿԱՌԻՏԻ ՕՐ և Հ.Ս.Ը.Մ.Ի ՄԿԱՌԻՏՈՒԹԻՒՆԸ



-ՀԱՅ ՄԿԱՌԻՏԻ ՕՐ

Հ.Ս.Ը.Մ.Ի սկաուտները Վարդանանց սերունդի ասպետական ոգիէն ներշնչուած, հինէն ի վեր Վարդանանքը յայտարարած են Հայ Սկաուտի Օր:

Այդ օրը պաշտօնապէս հաստատուած է Փետրուար 1982-ին, համա-Հ.Ս.Ը.Մ.ական խմբապետական առաջին համագումարին, Աթէնք:

-Հ.Ս.Ը.Մ.Ի ՄԿԱՌԻՏՈՒԹԻՒՆԸ

Հ.Ս.Ը.Մ.Ի սկաուտութիւնը անբաժան մասն է Միութեան ընդհանուր կառոյցին եւ անոր անդամները կը կոչուին Հ.Ս.Ը.Մ.Ի սկաուտներ:

Հ.Ս.Ը.Մ.Ի սկաուտութեան նպատակն է՝

Ա. պատրաստել ամուր նկարագրի եւ բարոյական բարձր արժանիքներու տէր, հաւատաւոր եւ անձնուէր հայեր՝ ծառայելու ազգին եւ հայրենիքին ու նուիրուելու հայ ժողովուրդի ձգտումներու իրագործումին:

Բ. Պատրաստել առողջ, չարքաշ ու արի անհատներ:

Գ. Զօրացնել իրենց մտային կարողութիւնները:

Դ. Զարգացնել իրենց մէջ պարտականութեան, պատասխանատւութեան եւ պատուի գգացումները, ինչպէս նաեւ՝ վեհանձնութեան եւ զոհողութեան ոգին:

Ե. Արթնցնել համագործակցութեան, ծառայասիրութեան, ընկերասիրութեան ոգին, պատրաստելով տիպար քաղաքացիներ:

Առաջադրուած նպատակին հասնելու համար կը դիմուի հետեւեալ միջոցներու.-

- Հ.Ս.Ը.Մ.ը կը կազմէ սկաուտական խումբեր հայրենիքի եւ գաղութներու մէջ՝ իրագործելու համար իր սկաուտութեան նպատակները:

- Սկաուտներու ազգային, քաղաքացիական, ընկերային, սկաուտական դաստիարակութեան եւ որակաւոր ու կարող աստիճանաւորներու պատրաստութեան համար կը կազմակերպուին դասախօսութիւններ, դպրոց-բանակումներ, դասընթացքներ, արշաւներ, բանակումներ եւ համագումարներ:

- Ծանօթացնելու համար սկաուտութիւնը եւ տարածելու համար անոր նպատակները՝

Ա. կը կազմակերպուին ծնողական հանդիպումներ, հրապարակային դասախօսութիւններ եւ ձեռնարկներ:

Բ. Կը հրապարակուին գիրքեր եւ յօդուածներ՝ մամուլով:

Գ. Յատուկ աշխատանք կը տարուի սկաուտութիւնը ծանօթացնելու հայ աշակերտութեան:



Հ.Ս.Հ.Մ.-ի

Եւրոպայի Ատենապետներու Գ. Ժողով
16-18-ՄԱՐՏ-ՄԻԻՆԻԻ

2018



Հ.Ս.Հ.Մ.ի Կեդրոնական վարչութեան հովանաւորութեամբ , Հ.Ս.Հ.Մ. Միւնիխ մեկուսի շրջանի կազմակերպութեամբ եւ մասնակցութեամբ Հ.Ս.Հ.Մ. Եւրոպայի (12) շրջանային (մեկուսի շրջաններու) ատենապետներու եւ ներկայացուցիչներու մասնակցութեամբ , տեղի ունեցաւ Գերմանիոյ Միւնիխ քաղաքին մէջ Հ.Ս.Հ.Մ. Եւրոպայի ատենապետներու Գ. Ժողով. Հ.Ս.Հ.Մ. Ալմելօ Մեկուսի Շրջան մասնակցութիւնը տեղի ունեցաւ օրուայ ժողովին Եղբ. Սարգիս Տէր Ղազարեան (միութեանս ատենապետ)ի ներկայութեամբ :



Կ.Վարչութեան ատենապետ Եղբ. Գառնիկ Մկրտիչեան ժողովի մասնակցողներուն ջերմ ողջուններով յայտարարեց երկօրեայ ժողովի բացումը . ժողովին ըստ նախապատրաստուած օրակարգին (Կեդրոնական վարչութեան անդամներու եւ ներկայացուցիչներու ներկայացումէն ետք) զեկուցուեցաւ եւ քննարկուեցաւ Միութեան 100 ամեակի նախատեսուած ձեռնարկներու տարուած աշխատանքները, Համա –Հ.Ս.Հ.Մ.ական 11-րդ բանակումի , Համա-Հ.Ս.Հ.Մ.ական 10-րդ մարզախաղերու եւ կազմակերպական (Արխիւային, Նորաստեղծ միաւորներ)ու թեմաները:





Հ.Ս.Ը.Մ.-ի

Եւրոպայի Ատենապետներու Գ. Ժողով
16 - 18-ՄԱՐՏ-ՄԻԻՆԻԻ

2018



Քննարկուեցաւ յատկապէս Եւրոպայի մէջ աշխատառճի (Սկաուտական, Մարզական եւ կազմակերպական) ճշդումներու թեմաները ուր ուսումնասիրուեցաւ .-

Ա) Սկաուտական

- Գործունէութիւն եւ բանակումներ
- Դիմագրաւած դժուարութիւններ



Բ) Մարզական

- Համահայկական մարզախաղեր
- Եւրոպայի մարզական խաղեր -2019էն սկսեալ (առաջարկ – Լոնտոն «Մարտ 2019 ին 40 ամեակի առիթով»Մարտի « 18էն 22 Ապրիլ 2019»
- Ընդհանրական դժուարութիւններ



Գ) Կազմակերպական

- Շրջաններու մտահոգութիւնները
- Շրջաններուն մէջ անդամներու աճման կամ պակսեցման արձանագրուած թիւերը
- Նոր անդամներու ներգրաւելու աշխատանքները
- Կ.Վարչութեան կողմէ ճշդումներ եւ թելադրանքներ
- Կանոնագրային պարզաբանումներ



Հ.Ս.Ը.Մ.-ի

Երոպայի Ատենապետներու Գ. Ժողով
16-18-ՄԱՐՏ-ՄԻԻՆԻՍ

2018



Ժողովի օրակարգը աւարտուեցաւ յաջորդ շրջանին աշխատանքային բաժանումով , երիտասարդական ֆորում Կ.Վարչութեան կազմակերպութեամբ եւ այլ հարցերով:



Հ.Ս.Ը.Մ. միւնիխի վարչութիւնը ժողովի աւարտին պատրաստած էր շքեղ հանդիսութիւն ուր արտասանուեցաւ հայրենասիրական ոտանաւորներ , աստիճաններու բաժանում եւ սրտագին խօսքեր փոխանցելով աւարտին միութեանս ատենապետ Եղբ. Սարգիս Տէր Ղազարեան փոխանցեց Կ.Վարչութեան ատենապետ (Եղբ. Գառնիկ Մկրտիչեան)ին եւ Հ.Ս.Ը.Մ. Միւնիխի Ատենապետին միութեանս կողմէ պատրաստուած օրուայ միջոցառումին յուշանուէրներ :





Հ.Մ.Ը.Մ. Ալքմատ Մեկուսի Շրջանի Ֆութպոլի մրցաշար

Միութեանս սկաուտական եւ սրահի ոտնագնդակի խումբը մասնակցեցան 24 մարտ 2018 Թ.ին Հ.Մ.Ը.Մ. Ալքմատ Մեկուսի Շրջանի (Ալքմատ քաղաքին մէջ) կազմակերպած սրահի ոտնագնդակի մրցաշարին:



Միութեանս սկաուտները կատարեցին օրուայ ձեռնարկին դրօշակի արարողութիւնը ուր ետք Եղբ. Մասիս Աբրահամեան ողջունեց մասնակցող խումբերուն . մրցաշարի աւարտին Հիւրընկալ (Հ.Մ.Ը.Մ. Ալքմատ) մեկուսի շրջան արժանացաւ առաջնութիւնը:



Մրցաշարի հետաքրքիր ձեռքբերումներէն մէկն եղաւ նոր պատանի մարզիկներու մասնակցութիւնները որը կ'համարուի նախապատրաստական շրջան մասնակցելու միութեանս սրահի Ա. Ոտնագնդակի խումբին:

Մրցաշարին աւարտին Միութեանս Ատենապետ Եղբ. Սարգիս Տէր Ղազարեան միութեանս անունով ողջունելէ ետք կազմակերպիչ Մեկուսի շրջանին շնորհակալութեան եւ քաջալերանքի խօսքեր ուղղեց ներկաներուն փոխանցելով միութեանս կողմէ պատրաստուած յուշանուէր:

ՄԿԱՌԻՏԱԿԱՆ

Միութեանս հերթական հանդիպումներու
ընթացքին սկսուեցաւ Գայլիկ Արծուիկներու հայերէն
լեզուի զարգացման դասընթացքները :





Ռուբէն Գեղեցի



21 Մարտ 2018 թ. Ալմելո

Միութեանս Եղբ. Ռուբէն Գեղեցի Ալմելո քաղաքի ավագանու աթոռը պահպանեց Քրիստոնեա-Դիմոկրատական կուսակցութեան (CDA): Եղբայրը ցուցակի 7-րդն էր սակայն նրա հաւաքած ձայներու հաշուին կարծանանայ Ալմելո քաղաքապետարանի ավագանու (CDA) կուսակցութեան 2-րդ աթոռը:

«Շնորհակալութիւն Ալմելո-ի հասարակութեանը մեր հիասքանչ հայ համայնքին, կրկին ընտրուել եմ 4 տարի աշխատելու: Շնորհիւ անհատական ձայների Ես հիմա CDA- կուսակցութեան մէջ Ալմելոի մէջ դարձայ 2-րդը : »
 Ֆէյսբուքային էջ
 Ռուբէն Գեղեցի



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՔԶՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

MINISTRY OF DIASPORA OF
THE REPUBLIC OF ARMENIA

MINISTER

" 27 " 03..... 2018 թ.
01/08/605-18

ԱՄԵՆՈՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ
ՊԱՐՈՆ ՌՈՒԲԵՆ ԴԵԼԵԳԻՆ

Հարգելի՛ պարոն Դելիչի,

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նիդերլանդներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթելու և Ալմելոյի քաղաքային ավագանու անդամ ընտրվելու առիթով:

Ուրախ և հպարտ եմ, որ Նիդերլանդախաչ համայնքի մեր կարող ու ակտիվ երիտասարդները հետզհետե ինտեգրվում են նաև երկրի քաղաքական շրջանակներին և, շահելով քաղաքացիական հասարակության վստահությունը, հասնում հաջողությունների:

Հուսով եմ, որ ավագանու պարտականություններից և կուսակցական գործունեությունից զատ, Ձեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու և Նիդերլանդախաչ համայնքի իզորացմանը նպաստելու կարևոր գործը:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ բոլոր գալիք նախաձեռնություններում՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և հայ համայնքի զորացման:

Հարգանքով՝

ՀՐԱՆՈՒՄ ՀԱՊԱՌՅԱՆ

[Signature]

ՀՀ 0010, Երևան, Վ. Սարգսյան 3
3 Str. V. Sarghyan, Yerevan, 0010

tel.: (374 10) 58 99 55
fax.: (374 10) 58 99 57
E-mail: ministry@ministry.am

STEMBILJET voor de
Kandidatenlijsten

1	2
Lokali Almelo Samen	CDA
1 Zielman, M. (Marcel) (m) Almelo	1
2 Geerdink, H.F.X. (Herman) (m) Almelo	2
3 van Mierlo, E.J.F.M. (Eugène) (m) Almelo	3
4 Wind, D.C. (Dorien) (v) Almelo	4
5 van Schilt, J.P.T. (Jan) (m) Almelo	5
6 Trienen, A.J.J.M. (Ton) (m) Almelo	6
7 Gelici, R.H. (Robin) (m) Almelo	7
8 Vos, G.P. (Peter) (m) Almelo	8
9 Meijer, (m) Almelo	9

17 տարուայ անդադար ծառայութենէ ետք

Աւելի քան 17 տարուայ անդադար ծառայութենէ ետք դադարեցան Միութեան տիկնայ յանձնախումբի տիպար անդամուհիները (Քոյր Սոնա Տէր Ղազարեան, Քոյր Վարդոյշ Թոսունեան եւ Քոյր Օսան Չաթալեան) յանձնախումբի աշխատանքներէ :

Յանձնախումբի Քոյրերը միութեանս վարչութեան եւ իրենց անունով պարգևեցին դադարած քոյրերու տարիներու աշխատանքները գեղեցիկ նիստով:





ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



- Համա-Հ.Ս.Ը.Ս.ական 11-րդ բանակումի յայտագիր.
- Մարզիկ-ի Խմբագրական Թիւ 408.
Մէկ Վայրկեան յոտնկայ 'ս.
- Մարզական (Մարզական Յանձնախումբ).
- Հ.Ս.Ը.Ս. Ալմելո-ի Սրահի ոտնագնդակի Ա. Խումբ.
- Ոսկան Երեւանցի.
- Հայ Սկաուտի Օր-ուայ տօնակարութիւն.
- Վարձքդ կատար Եղբ. Ճաք Մատաղուտողեան.
- Վա՛յ վա՛յ կղզիէն . Լուրեր.
- Նոր Տարուայ եւ Ս.Ծննդեան տօներու առթիւ
(Ընտանեկան պարահանդէս - Լուսանկարներ).
- Հայ Սկաուտի օր եւ Հ.Ս.Ը.Ս.ի Սկաուտութիւնը.
- Հ.Ս.Ը.Ս. Եւրոպայի Ատենապետներու Գ. Ժողով
16-18 Մարտ 2018 Թ. Միւնիխ.
- Հ.Ս.Ը.Ս. Ալքմառ Մեկուսի Շրջանի
Ֆութպոլի մրցաշար
- Ռուբէն Գելեջի.
- 17 տարուայ անդադար ծառայութիւնէ ետք....
- Բովանդակութիւն.

Հասցէ . Adres : welgelegen 8 . 7608 JZ - Almelo

Կայք էջ . Website : homenetmenalmelo@yahoo.nl

Facebook : Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելո

Առաջարկներու համար կը խնդրուի կապ հաստատել homenetmenalmelo@yahoo.nl ով